

անձին համարէր զիտել ինչ և խօսիլ զկենայն և զառաքինութեանց . զՃրի սիրելութենէն առ ամենեսին ասէր ոք , այլ ոմն՝ եթէ հիանային ընդ նա բընաւք աննախանձ , և միւսն՝ թէ սարսէին յերեսաց նորա և թշնամիքն անգամառանց իրիք ատելութեան : Այլ մորմոք արքային ընդ մահ նորա և գովարանութիւնն՝ ի փառս հոյակապ մահացելոյն՝ մեծ ևս են և շքեղագոյն դրուատիք առաքինութեանց նորա : Իցաւ արքային իւրոյ և զիւրն յաւել ժողովութիւնն . ընդ քաղաքան՝ ուստի էանց մարմին նորա՝ զնոյն կիրա էր տեսանել , որ ինչ երբեմն՝ ի պետութեանն չուվմայ , յածել յերկրէն Ասորոց՝ ի շիրիմ կայսերաց զամիւնս Վարմանիկեայ : Ազիսեալ կային տունք , տիսուր և մութ լուսութիւն՝ որ զրաւեալն էր զհրապարակս , ի հեծութիւնս ևեթքաղաքացեացն բեկանէր . աւագանին սգաղցեացյօժարակամք էին զդագաղմն արկեալ զուսովք՝ տանել քաղաքէ՝ ի քաղաք . քահանայք և միանձունք վառեալք՝ ի նախանձ , զարտասուս իւրեանց և զաղօթս ուղեկից նմա տային . և քաղաքք , առ որս նոր էր տեսարանն դժնդակ , ի բռնագոյն ցաւս լուծանէին քան զուղեկցացն , և իբրու այն եթէ՝ ի տես զագաղացն կրկին զնա կորուսանել , անդրէն ի կոծ և յարտասուս հատանէին :

### ՄԱՍԴԱՐՈՒ

ԱԵՌԱՆԻ ԿՎԻՐԷՆ . աղմկեցաւ ամենայն . գեղեցեցաւ բաղդն . լքաւ յաղթութիւն . բարձաւ խաղաղութիւն . թուլացան դաշնակցաց խորհուրդք առաքինի . ի ցաւոց խորտակեցաւ արութիւն վաշտուց , և 'ի վրիժուց զօրացաւ . անշարժ կայ ճամբարն համօրէն . ընդ կորուստն խոկան վիրաւորք , ոյրեղեն պատճառ , և ոչ զընկալեալ վիրացն : Հարք կիսամահք փութացուցանեն զորդեակսն յաշխարանս մահազրաւ սպարապետին իւրեանց : Բանակն ի կոծ , պաշտէ նմին զմահուն վերջին

պաշտօն , և համբաւ՝ որ սիրէն սփռել ընդ տիեզերս զանցս նորանշան , սրացաւ ելից զիւրոտիք պանծալի վարուք իշխանիս և 'ի մահուն ողորմ կսկիծ :

Բանի հառաջանք անդէն , քանիօն արտասուք , որչափ գովութիւնք հնչեն ընդ քաղաքս և ընդ շենս : Տեսեալ ուրուք զարտորիէիցն աձել , օրհնէ զյիշատակ առնն , յորմէ հնձոցն ակնկալութիւն . և այլ ոք որ դեռ ևս յանդորրու վայելէր զհայրենին ժառանգութիւն , մաղթէ նմին զյաւիտէնիցն հանգիստ , որ փրկեաց զնս՝ ի շփոթից և յանգթութեանց մարտին . աստ զանմահականն մատուցանեն զպատարագ վասն հոգւոյ նորա , որ ոչ անխայեաց առ օգտի հասարակայ յարիւն իւր և 'ի կեանս . և այլուր կանգնեն նմին շքեղ դամբարան՝ ի տեղւո՞ւ ուր ակն ունէին ամբառնալ նմա զյաղթականն . այր այր ընտրէ անձին մասն փառաւոր 'ի չքնաղ վարուց նորա յառնուլ 'ի զրուատիս , և իւրաքանչիւր հատկեալ 'ի հառաջանց իւր և յարտասուաց , հիանայ ընդ անցեալն , ողբայ զառաջակայն և ընդ դալցուն գողայ : Այսպէս արքայութիւնն համօրէն յողքս համակեալ ընդ մահ պաշտպանին իւրոյ , և մահ առն միոյ ևեթ հասարակաց եղեն աղէտք :

ՖԼԵՇԻՒ

### ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ

Հանոս գևար :

Հոենոս գետին ակունքը Ալպեան լեռներուն մէջ է , որ 'ի սկզբան իրեք այլ և այլ ձիւղերէ կը բաղկանայ . ասոնք վերջէն կու գան կը միանան իրարու հետ ու կը կազմեն զհռենոս , որ իր մեծութեանն ու ահեղ տեսքին համար Աւրոպայի գլխաւոր գետերէն մէկը կը համարուի : Հոենոսի քովերէն կը բզիսեն նմանապէս Հռոդանոս , Դիցինոյ , Ասպաւ և Ասր գետերն ալ : Այս վերի յիշած իրեք ձիւղերէն


առաջինը կը բղխէ մէկ պղտի՝ բայց բարձրադիր լշէ մը , որ Պատուզ լերան վըրայ է . Օսիցերիոյ Արիզոն գաւառին արևմտեան կողմերը . բայց վերջէն հետզհետէ մերձակայ լեռներէն իջած հեղեղներն ընդունելով , որոնց գագաթները Հելուետիոյ ուրիշ կողմի լեռներէն աւելի ձիւնով ու սառուցով ծածկուած էն , կը մեծնայ կ'առատանայ , և ընթացքը փոխելով՝ կը սկսի դէպ 'ի արեւելք քալել կրծի մը մէջէն անցնելով , որ ջրոց անընդհատ ընթացքէն ձևացած է լերանց ստորոտը : Խրկրորդն ալ նմանապէս , որ Այրին Հուենոս կը կոչուի , կը բղխէ Ուքմանիէր ըսուած սառնապատ լեռնէն , ու դէպ 'ի հիւսիս խոտորելով կու գայ առջինին հետ կը միանայ : Ուստի այս երկուքը կը կազմեն գեղեցիկ և բաւական լայն գետ մը , որն որ դէպ 'ի արեւելք ընթանալով՝ գեղեցիկ հովանի մը մէջէն կ'անցնի , որուն եղերաց ամենազգի բնութեան գեղեցիկ տեսարաններուն չափ չկայ : Խակ երրորդ ձիւղը՝ որ հասարակօրէն Ա երին Հուենոս կը կոչուի , առջի երկուքէն աւելի հետաքրքրական և միանգամայն զարմանալի կերպով մը կը ձեանայ . վասն զի Այսինվալտ ձորը , որուն մէջէն կ'անցնի այս ձիւղս , երթալով կը բարձրանայ դէպ 'ի Բայուլ լերան կողմը , և ասով տխուր ու ամայի տեսք մը կ'առնու , որովհետև մշտապատ ձիւնով ու սառուցով ծածկուած է և տեղ տեղ ալ ահագին ժայռերով պատած . մինչեւ հոս Այսինվալտ ձորը իր փոփոխ տեսարաններովը կը հասնի , և անկէ անդին ձորին ընթացքը կ'ընդհատի ամբաւ սառնամանեաց պատուարի մը հանդիպելով՝ որուն քարձրութիւնը գրեթէ 2,000 ոտնաչափ է : Բայս սառնապատ լերան տակէն մեղմաքար կը բղխէ ջրոյ աղբիւրակ մը , և այս է ահաւասիկ Ա երին Հուենոս ըսածնիս . որուն հետ կը միանան նաև Բայուլ , Աբլիւկէն , Ա բդմէր և Ալպուլա լեռներէն իջած ամէն հեղեղներն ալ . և այսպէսով բաւական ընդարձակ գետ մը ձևանալով՝ ի սկըրքան կը սկսի դէպ 'ի արեւելք սրանալ ,

բայց վերջը յանկարծ ընթացքն 'ի հիւսիս փոխելով՝ կու գայ վերը յիշուած երկու ձիւղերուն հետ կը խառնուի Պայխէնաւ աւանին մօտերը , որ Հուետետիոյ Պատարա քաղքէն քիչ հեռու կ'իյնայ : Այսպէս ուրեմն իրեք ձիւղերն ալ առանձին առանձին գրեթէ 25-30 փարսախ տեղ քալելէն վերջը՝ միաբանութեամբ կը կազմեն Հուենոս մէծ գետը :

Պատարա քաղքին դիմացը , որ Արիզոն գաւառին գլխաւոր քաղաքն է , գրեթէ 230 ոտք լայնութիւն ունի Հուենոս : Հոս կը սկսի վաճառաշահ գետ մը ըլլալ իր առատ ձկներովն և ուրիշ շահաբերութիւններով , և անթիւ նաւերու ու նաւակներու բազմութեամբը , որոնք մերձակայ տեղեաց վաճառքները փոխադրելու կը զործածուին : Հոս գարձեալ իր ահաւոր և միանգամայն վայրագ տեսքն ալ փոխելով՝ կ'ըլլայ հեզիկ ու հանդարտաքայլ գետ մը , և կը տարածէ աշաց առջեւ պարարտ ու փափուկ մարդագետիններ , Ճոխ հունձքեր , պըտղատու ծառասատաններ , այգեստանք , և անանկ քաղցր ու սքանչելի տեսարաններ , որ ընդ մէջ Պատարայի և Այսինվալտի եղած երկիրը աշխարհագիրք Հելուետիոյ Տեմպէն՝ կը կոչեն :

Հուենոս ճամբան շարունակելով կու գայ Պատարայի լշին մէջէն կ'անցնի . այս կտորիս յատակն երթալով կը խորունկնայ , բայց ընդ հակառակն ընթացքը խիստ խաղաղ է , այնպէս որ հոս ալ նմանապէս նաւակներու անբաւ բազմութիւն մը միակերպ կ'երթան ու կու գան վրան վաճառականութեան համար . և հոստեղի գլխաւոր վաճառաշահ քաղքն է Այսինկը , ուսկից հելուետական ճարտարութեան ձեռագործները ուրիշ տեղուանկը կը փոխագրուին : Հուենոս՝ որուն յատակին բար-

<sup>1</sup> Տեմպէն՝ Յունատառանի թեսալիոյ գաւառին մէջ յուսթի հովան մըն է . զոր հին բանաստեղծք . ինչուան Վերդիլոս ալ . գրախոտի կը նմանցնեն : Ասոր նկարագրութիւնը առած ենք Օրագրիս գլւ հատորը , էջ 334 :



### Հոկտեմբերի տեսքն ի Լայֆֆենպորկ

Ճրութիւնը հոս դեռ գրեթէ 1,080 ոտք ծովուն երեսէն բարձր է, Պասդանցայի լիճը մէջտեղէն կտրելով կու գայ նոյն անուամբ քաղքին քովէն կ'անցնի, և իր ընթացքը դէպ 'ի արևմուտք փոխելով՝ կը սկսի դէպ 'ի Շաֆֆուզ քաղաքն ընթանալ, իր հետը տանելով նաւակներու բազմութիւն մը՝ Պարմանիոյ, Հելուետիոյ և Խոտլիոյ վաճառքներով բեռնաւորուած. և այս տեղուանքս գետին լայնութիւնն է 350 ոտք: Բայց Շաֆֆուզ քաղաքը անցնելէն վերջը ալ նաւարկութիւն չըլլար վրան, որովհետեւ յանկարծակի անկիւն մը ձևացրնելով՝ ընթացքը դէպ 'ի հարաւ կը փոխէ, կարծես թէ նորէն Հելուետիա մոնալու համար. այս ուղղութեամբ գրեթէ ինչուան կէս փարսախ

տեղ երթալէն վերջը, կը սկսի զգալի կերպով մը նեղնալ, որով և ընթացքն ալ սաստիկ կը շուտնայ. բաց առկեյատակն ալ խիստ անկանոն և ժայռուտ է: Իսկ երթալով գետին սրբնթաց երագութիւնը կ'առաւելու, և կը հասնի նոյն թափով բարձր ժայռի մը ծայրը, ուսկից կը թաւալի իրեք խոռոչներու մէջէն գրեթէ 70 ոտք բարձրութեամբ ահաւոր ու որոտալից ձայնով մը, որուն տեսքը սարսափի հետ մէկտեղ կը սքանչացընէ զմարդ՝ բնութեան աննուածելի զօրութիւնը նկատելով: Այս ահաւոր և վսեմերեսոյթը լայֆֆենի դղեկին դիմացները կ'ըլլայ. և այս ջրվէժը լարոսայի մէջ առաջինն է իր գեղեցկութեանն ու վեհութեանը կողմանէ, որուն մանրամասն նկա-

րազրութիւնը թէպէտ հետաքրքրական է, բայց մենք զանց կ'առնենք հոստեղս խօսքերնիս չերկնցընելու համար :

Այժմ գիմանցները, ուր որ այս ջրվէժը կը ձեանայ, խել մը տեղ ամենեիննաւակ մը չտեսնուիր գետին վրայ. ուստի անկարելի ըլլալով եկած վաճառքները գետի ճամբով առաջ տանիլը, ցամաքի ճամբով կը խաւրեն ինչուան Ա արթհ դղեակը, ուր նորէն կը սկսին վաճառքարձ նաւակները յաճախել գետին վրայ : Ի՞ս կերպով կ'երթան ինչուան Ա այժմ գիմանցուրկ, ուր դարձեալ կ'ընդհատի գետի ճամբորդութիւնը վտանգաւոր արգելքներ ընդ առաջ ելլելով. որովհետեւ Ա արթհէն ինչուան Ա այժմ գիմանցուրկ, ուր Հուենոս Պատէնի մեծ դքսութիւնը հելուետիայէն կը բաժնէ, բաւական տեղ օձապոյտ ու խոտոր ընթացքով դէպ 'ի արևմուտք ընթանալու միջոցը, շատ մը պղտի առուակներ ու միջակ մեծութեամբ գետեր իր մէջը կ'ընդունի, որոնց գլխաւորն է Ի՞ս գետը՝ որ Հելուետիոյ ներսերէն կու գայ. վերջը յանկարձակի Ա այժմ գիմանցուրկի գիմացը կը նեղնայ, և ընթացքն ալ արտաքոյ կարգի արագութիւն մը կ'առնէ՝ ևս առաւել մէջի եղած բարձր ժայռերուն պատճառաւ, ու նորէն պղտի ջըրվէժ մը ձեացընելով՝ որ առջինէն ցածէ, կը գահավիժի իր բոլոր ջրոյ զանգուածովը, ու մեծ ալէկոծութիւն մը հանելեն վերջը՝ դարձեալ կը սկսի խաղաղ կերպով քալել: Ի՞ս այց Հուենոսի այս յեղափոխութիւններուն տեղուանքը՝ սալմն ձուկը շատ առատ կը գըտնուի. միայն թէ գետին աջ եղերքը անհամեմատ աւելի կ'ըլլայ՝ քան թէ ձախ եղերքը, որովհետեւ այս կողմն նաւակներու յաճախութիւնը աւելի ըլլալով՝ բնականաբար ձկները դէպ 'ի աջ եղերքը կը դիմեն: Ուստի այս ձրկանս առատութիւնը նոյն տեղի գետեղերեայ բնակչաց վաճառականութեան մեծ բերք մըն է: Հուենոս իր ընթացքը հելուետիոյ և Պատէնի դքսութեմջին շարունակելով դէպ 'ի արևմուտք,

կու գայ նորէն կը մտնայ Հելուետիա, և Պազիլէայի կամ Պալի գաւառն ալ առոգանելէն վերջը՝ յանկարձ աջ կողմը շեղելով կը սկսի նորէն 'ի հիւսիս ընթանալ Հելուետիոյ սահմաններէն հեռանալով, գրեթէ 100 փարսախ տեղ անոր մէջէն անցնելէն վերջը: Ի՞ս սահմաններուս վրայ Հուենոս գետին լայնութիւնն է 600 սոք, իսկ խորութիւնը՝ միջին հաշուով 10-12 սոք:

Հելուետիայէն ելլելով Հուենոս, կը մտնայ Գաղղիոյ և Վերմանիոյ մէջ, որովհետեւ մէկ եղերքը Գաղղիոյ ու միւսը Վերմանիոյ սահմանն է: Ի՞ւ իր եղերաց հրաշալի և վսեմտեսարանները կը փոխուին, որոնք Հելուետիոյ մեծ զարդ ու գեղեցիութիւն մը կը պատճառէին. ու ընդհակառակն կը սկսի այնպիսի երկրի մը մէջէն անցնիլ, որ թէպէտ և Հելուետիոյ վսեմութիւնը չունի, բայց բնութիւնը հոս ալ քաղցը և ախորժելի տեսարաններ կ'ընծայէ, զորոնք մարդկային արուեստը շատ գուրս ցատքեցուցած է. ասկէ 'ի զատհին և նոր ատեն անուանի եղած քաղաքները Հուենոսի գետափանցը մեծ փառք են. և փոխանակ իր ջրվէժներուն, հոստեղը իր մեծակառոց կամուրջներովը կը պանծայ:

Պազիլէայէն ելլելուն պէս անմիջապէս կու գայ կը համնի Հիւնենկ քաղաքը, ուր կը սկսի Պազիլէայ սահմանը. և գրեթէ 46 փարսախ տեղ Պազիլէայ և Պատէնի դքսութեան մէջէն կ'ընթանայ անընդհատ՝ յարձը և Ատորին ըսուած Հուենոսէան գաւառներուն անմիջապէս արևելեան կողմէն քերելով: Պարեթէ բոլոր այս կտորիս մէջ Հուենոս գետը բազմաթիւ կղզիներ ունի, ու իր տարածութիւնը երբեմն կ'ամփոփի և երբեմն ալ կ'ընդարձակի, այնպէս որ տեղ տեղ ինչուան 1,000 և 1,100 սոք լայնութիւն կ'ունենայ, բայց ան ատեն իր խորութիւնն ալ շատ կը նուազի, թէպէտ կրնայ դարձեալ նաւակ մը 2,000 և ինչուան 2,500 կենդինարի ծանրութեամբ վաճառք ընդունիլ և անարգել իր ճամբան շարու-

նակել։ Իր եղերքը շրջապատող դաշտերը գերազանց կերպով մշակուած են, և նշանաւոր է Ք.Հ.Հլի կամուրջը։

Այսպէս իր ճամբան շարունակելով կու գայ ինչուան Լաւդերպուրկ, ուր որ Իւ գետը իրեն հետ միացընելով՝ Գաղղիոյ սահմաններէն կը հեռանայ։ Իւ ասկէց վերջը հռենոս կը սկսի նորէն ձոխանալ՝ Գերմանիոյ մեծ և գեղեցիկ քաղաքներուն մէջէն անցնելուն պատճառաւը, ու նախ և առաջ աջ կողմէն Վանհայմի պատուարները կը զովացընէ իր ջրովը, իսկ ձախէն ալ Աթիր քաղաքը։ Իր լայնութիւնն, որ գրեթէ ինչուան 1,200 ոտք կը համնի հոն, ամենայն դիւրութիւն կու տայ վաճառականութեան, և իրաւցընե իր վրայէն անցնող նաւակներուն բազմութեանն ու ժողովրդեան գործունեութեանը չափ չկայ։ մանաւորապէս խիստ շատ փայտեղէն կու գայ Աեաւ անտառին ներսերէն այնպիսի մեծ լաստերով, որ կարծես թէ շարժական քաղաքներ են։ և ասոնց վրայ կը բնակին բազմաթիւ ընտանիքներ հանդերձ իրենց կահկարասիքովն և ինչուան անսուններով ալ։

Հռենոս նորէն իր ճամբան շարունակելով կը թողու Պատէնի և Տ.օ.-Բանի սահմանները, և Ո որմն քաղքին մօտերը՝ յանկարծ յարևմուտս ընթացքը փոխելով, կու գայ կը մանայ հետսէ Տարիշզատի մեծ դքսութեանը մէջ, ու կը համնի մինչև Վակոնյա քաղաքը։ Յետոյ նախ հետսէ Տարմշզատի և Ասսաւի դքսութեանց մէջէն կ'ընթանայ, ու վերջը Կասսաւի դքսութեան և Իրուսիոյ Մտորին հռենոս ըսուած նահանգին մէջէն կը վագէ։ Իսայց հռենոս Գաղղիա թողլէն ինչուան այս կտորներս ուրիշ քանի մը գետեր ալ իր մէջը կ'ընդունի, որոնց գլխաւորներն են Կ.է.քէր և Վայն։ Վակոնցայի մօտերը իրեն լայնութիւնը գրեթէ 1,300 ոտք է, իսկ խորութիւնը 24 ոտք։ Քիչ մ' ալ առաջ ընթանալով՝ կը համնի հռչակաւոր Այահնկաւի երկիրը, ուր իր լայնութիւնը սաս-

տիկ կ'ընդարձակէ, այնպէս որ դրեթէ 1,800 ոտք տարածութիւն մը կ'առնու։ Այահնկաւի գիմացները հռենոս նորէն իր առջի հելուետիոյ քքնաղ և վսեմտեսարաններովը կը զարդարուի, և զրեթէ բոլոր գետեղերքը գեղեցիկ գեղերով, մեծաշէն տուներով ու մշակուած գաշտերով պՃնեալ է։ բայ առկէ հոստեղի գինին ալ խիստ գերազանց է։

Իսայց երբոր Այահնկաւը կը թողու կը հեռանայ, տեսարանը նոյն չմնար։ լայնութիւնը կը նեղնայ ու 1,200 ոտքի կ'իջնայ, որովհետեւ երկու մեծ լեռներու մէջտեղէն կ'անցնի։ Այսպիսի նեղեղերքներով կ'երթայ ինչուան Գոպլէնց, ուր Վողէլ գետը կու գայ կը խառնուի հետը, և Գոլոնիոյ մօտ նորէն կ'ընդարձակի։ Այս կտորներու մէջ շրջակայ բլուրներուն տեսքը, որոնց իւրաքանչիւրին վրայ մատուռ մը կամ կալուածապետութեան ժամանակի աւերակներ կը գտնուին, իրենց կը յափշտակէն մարդուս միտքը։ Հռենոս գեռ Գոլոնիա չհասած, երկիրը կամաց կամաց կը ցածնայ ու գաշտային կ'ըլլայ։ և դէպ ՚ի հոլանտա ընթանալու միջոցը, որ Գլէւս և Պիերկ քաղաքներէն կ'անցնի, նորէն իր առջի ամենէն ընդարձակ լայնութիւնը կ'առնու՝ որ եր 1,800 ոտք։ սակայն ամենէին ախործելի տեսք մը չունի, որովհետեւ իր եղերքներուն վրայ տեսարան մը և կամ փոփոխութիւն մը չկայ։ Այս տեղուանքս ալ իր մէջը նորէն երկու գետ կ'ընդունի, որոնք են Առուր և Իրբէ, և կը մանայ Հոլանտա։

Հոլանտա մանալուն պէս՝ մէկէն բազմաթիւ Ճիւղեր կը բաժնուի։ Այս Ճիւղերէն մէկը հռենոսի աջ կողմէն բաժնուելով կը սկսի դէպ ՚ի ետեւ գալ ու կը մանայ Հռոմայեցւոցմէ փորսւած ջրանցքի մը մէջ, ու Խսել գետին հետ միանալով՝ նորէն դէպ ՚ի հիւսիս կ'ընթանայ, և վերջապէս կու գայ Ահօփւտէրսէ կը թափի, Աիւդֆէն և Տէֆէնդէր քաղաքներուն մէջէն անցնելով։ Երկրորդ Ճիւղ մ' ալ՝ նոյնպէս

Հռենոսի աջ եզերքէն կը բաժնուի ,  
դէպ 'ի Խւզրեխսդ կ'ընթանայ 'ի հիւ-  
սիս , ու կու գայ այս ալ Ահօփւտէրսէն  
կը հոսի : Ուրիշ իրեք Ճիւղ ալ կան , որ  
'ի սկզբան Հռենոսի Հռանտա մտնա-  
լու ժամանակն ունեցած ուղղութեամ-  
բը կը վազեն , սակայն վերջէն դէպ 'ի  
արևմտեան կողմէ կը շեղին , և ասոնցմէ  
մէկը Հռենոս անունը կը պահէ ու կ'եր-  
թայ Հիւսիսային ծովը կը թափի | Էյտ  
քաղքին քովերը . իսկ մէկալ երկուքը ,  
որ | էս ու Ա աշալ անուամբ կը կո-  
չուին , Ահօզ գետին հետ կը խառնուին ,  
և կղզիներու , հոսանքներու ու ջրանցք-  
ներու լաբիւրինթոս մը ձեւացընելէն  
վերջը՝ յետոյ ուրեմն ծով կը թափին ,  
300 փարսախ տեղ վազելէն վերջը ,  
այսինքն Հռենոսի բխման կէտէն՝ Շ-  
տուլ լեռնէն առնելով :

Խւրոպայի գլխաւոր և անուանի գե-  
տերէն մէկը կը համարուի Հռենոս՝  
թէ իր մեծութեանն և թէ իր եզերաց  
բնական ու արուեստական գեղեցկու-  
թեանցն համար : Ահանգամանյն շատ  
տէրութեանց իբրև սահման և իբրև  
պատուար համարուած է : Դարձեալ  
իբրև մի միայն վաճառականութեան  
յարմար միջոց մը սեպուած է , որով  
հետեւ գրեթէ 200 փարսախ տեղ նա-  
ւարկելի է , Պազիլէայէն սկսեալ ին-  
չուան ծով , և հեռուաւոր գետերու հետ  
հաղորդակցութիւն ունի 'ի ձեռն օ-  
ժանդակ գետերու և ջրանցից : Ահ-  
ջէն ազնիւ ոսկի ալ կ'ելլայ խիճերու  
հետ խառնուած : — Հռենոսի ջուրը  
վՃիտ ու ամենապայծառ է , ինչպէս որ  
իր անունն ալ հին Գերմանացւոց լե-  
զուովը նոյն իմաստը կը նշանակէ :

## ԲՆԱԿԱՆՔ

### ՕԴԵՐԵՒՈՒԹԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Եւրոպայի ամենեն տաք ամառերը՝ ի դարեն սկսեալ :

658	Բուականին Ռոլոր աղբերակունք ցամքեցան :
879	" Ա որմնի մերձակայքը մշակները անդաստան- ներուն մէջ ինկան մեռան :
893	" Հարաւային Խւրոպա արմտիք և պտուղը էրելով չորցան :
1000	" Գաղղիոյ գետերն ու աղբիւրները ցամքե- լով ձկները նեխեցան , որով ժանտաման պատճառեցին :
1022	" Խւրոպիոյ այլ և այլ կողմերը առհասարակ արք և արջառք տաքութենէ մեռան :
1132	" Ալսակիա նահանգին մէջ գետինը պատու- ցաւ , գետերն ու աղբիւրները աներեւութա- ցան , ու Հռենոս ցամքեցաւ :
1159	" Խտալիոյ դաշտորէից մէջ ամէն բան տուորե- ցաւ :
1171	" Գերմանիա անհնարին տաք :
1260	" Պէլայի պատերազմին միջոցը՝ արևուն Ճա- ռագայթից կիզողական սաստկութենէն զի- նուորները մեռած գետին փռուեցան :